


## ԱՐՈՒԵՍՏ ԵՒ ՄՃԱԿՈՅԹ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՎԻՐԹՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԱՐԴԵՆ  
ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ Է

(«ԱԶԴԱԿ»Ի ՀԱՐՑԱՉՐՈՅՑՑԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐԹՈՒԱԼ  
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԵՒ ՆԱԽԱԳԱՅ ԴՈԿՏՈՐ ԵՐՈՒԱՆԴ  
ԶՈՐԵԱՆԻ ՀԵՏԸ)



Տարիներ առաջ Հայկական  
բարեգործական ընդհանուր  
միութիւնը (ՀԲԸՍ)  
անհրաժեշտութիւն զգացած է (ի  
թիս աշխարհի ամբողջ տարածքին  
գործող միութեան հայկական  
դպրոցներու) բանալ նաեւ  
հայկական այլ դպրոց մը՝ Միացեալ  
Նահանգներու Սիլիքոն Հովիտին  
մեջ՝ հայկական կրթութիւն  
ապահովելու այդ շրջանի հայ

աշակերտներուն: Գաղափարը վերածուած էր քիչ մը  
«խենթ» մտայդացման մը. մեկ անգամ էն ստեղծել մեծ  
դպրոց մը, որ կը ծառայէ ո՞չ միայն այդ շրջանի, այլեւ  
(արհեստագիտական նուաճումներու միջոցով) ամբողջ  
աշխարհի հայութեան:

Այսպիսով, 4 տարի առաջ սկսած են համահայկական  
առաջին վիրթուալ համալսարանի կազմաւորման  
աշխատանքները: Տարիներ առաջ այդ գաղափարը  
տարօրինակ կը թուէր՝ կրթութիւն համացանցի միջոցով:  
Սակայն հայկական առաջին վիրթուալ համալսարանը  
արդէն իրականութիւն է, եւ 2009-ի 7 յունիսին արդէն  
սկսած է իր առաջին ամառնային շրջանի  
արձանագրութիւնները եւ դասընթացի 5 օրերու  
ընթացքին 382 հոգի իբրեւ ուսանող արձանագրուած է՝  
ուսումնասիրելու կրթական համակարգի այս  
գերժամանակակից միջոցը: Առաջին  
արձանագրուողները 35 երկիրներէ են, որոնց կարգին՝  
Ֆարորեան կղզիներ, Լիւքսամպուրկ, Վենեգուէլա եւ  
Իւգաթքստան, ուր հայկական մեծ համայնքներ չկան,  
սակայն զարմանալիօրէն մեծ է հայերէն սորվի  
ցանկացողներուն թիւը:

## ԱՌԱՋԻՆ ԾՐՁԱՆ

«Ազդակ» օրերս հարցագրոյց մը ունեցաւ Յայկական բարեգործական ընդհանուր միութեան Սիլիքոն Յովիտի մասնաճիւղի նախագահ, համացաւցային համալսարանի հիմնադիր եւ աշխատանքներու ղեկավար դոկտ. Երուանդ Զօրեանի հետ, որ կարծ ժամանակով Լիբանան կը գտնուեր՝ ներկայացնելու համալսարանի աշխատանքները. «Մեր նպատակն է գործածել համացանցին ընձեռած հևարատրութիւնները առաւելագոյն ձեւով եւ հասնիլ հայկական նոր կրթական մակարդակի մը, որ կը համախմբէ հայերէն սորվիլ ցանկացողները՝ աշխարհի տարածքին», ըսաւ Երուանդ Զօրեան: Ան տեղեկացուց, որ օն-շայն համալսարանները նորութիւն չեն աշխարհի մէջ (տարածուած են), սակայն ՀԲԸ-ի այս կրթական կառոյցը հայկական իմաստով առաջինն է: Յայկական այս ծրագրի նախաձեռնողները, ինչպէս նշեց մեր գրուցակիցը, պէտք է օգտուին թէ՝ համաշխարհային փորձն (համացանցային կրթութեան), թէ՝ ՀԲԸ-ի տարիներու կրթական գործունեութեան դրական արդիւնքներէն: «Ինչպէ՞ս գիտէք, այս միութիւնը հարիւր տարիներէ աւելի հայանպաստ գործունեութիւն ունի եւ կրթական ծրագիրները այդ գործունեութեան մէկ կարեւոր մասը կը կազմեն: Ամբողջ աշխարհի տարածքին գործող մեր ամենօրեայ Վարժարաններու տարիներու փորձը, ինչպէս նաեւ ՀԲԸ-ի դպրոցներ ստեղծելու եւ վարելու վարպետութիւնը օգտակար կ'ըլլան այս համալսարանի գործունեութեան ընթացքին», ըսաւ Երուանդ Զօրեան:

Յամացանցային համալսարանը այս ամառնային շրջանին 16 մալթիսետիա դասընթացք կ'առաջարկէ: Մասնակիցները կա՞մ կանոնաւոր ուսանողներ են (իրաքանչիւր դասընթացքներ կը շահին 2 վարկանիշ-քրետի) կա՞մ ազատ ուսանողներ (առանց վարկանիշի ուսանողներ), որոնք կ'ուսանին արեւելահայերէն՝ սկսնակներու համար, արեւմտահայերէն՝ սկսնակներու համար եւ Յայաստանի հին պատմութիւն:

Յամալսարանին մէջ կայ երեք բաժին՝ լեզու, պատմութիւն եւ մշակոյթ (մշակոյթի բաժինը կ'ընդգրկէ ճարտարապետութիւն, երաժշտութիւն, գրականութիւն եւ գեղարուեստ) հայկական կրթութեան ամբողջ հարստութիւնը աշխարհի տարածքին լիարժեք

տարածելու նպատակը իրականացնելու համար համալսարանը իր ուսուցումը կ'իրականացնէ 5 լեզուով. հայերէն (արեւմտահայերէն եւ արեւելահայերէն) անգլերէն, ֆրանսերէն, ռուսերէն եւ սպաներէն: Այս մեկը կ'ենթադրէ, որ հայկական ուսումը հասանելի պիտի ըլլայ ինչպէս հայախօսներուն, այնպէս ալ՝ նշուած լեզուներուն տիրապետողներուն: Ինչպէս մեր գրոյցի ընթացքին նշեց Երուանդ Զօրեան, համալսարանով հետաքրքրուողները հիմնականը հայեր են կամ կիսով չափ հայկական ծագում ունեցողներ, ինչպէս նաեւ՝ հայկական մշակոյթով եւ պատմութեամբ հետաքրքրուողներ. «Այսօր Սփիլոքի մէջ հայապահպանման մեծ խնդիր կայ: Բազմաթիւ երկիրներ կան, ուր հայերը հայկական կրթութիւն ստանալու դիւրութիւն չունին: Ուրեմն, մեր նպատակն է հայկական կրթութիւն տալ բոլոր անոնց, որոնք գրկուած են ատոր հնարաւորութենեն: Երկրորդ՝ բոլոր անոնք, որոնք կը յաճախեն հայկական դպրոցներ կամ համալսարաններ (ըլլայ Յայաստանի կամ Սփիլոքի մէջ) եւ դասական ձեւով կրթութիւն կը ստանան, կրնան իրենց ստացած ուսումին վրայ աւելացնել նաեւ այս համալսարանին կրթութիւնը՝ գործածելով արդիական միջոցները: Նպատակ ունինք համալսարանի ծրագիրներուն մէջ ընդգրկել մեծ թիւով երիտասարդներ՝ աշխարհի բոլոր կողմերէն՝ օգտուելով գիտութեան, համացանցի հնարաւորութիւններէն: Յամացանցը նուեր մըն է մեզի պէս ցրուած ժողովուրդի մը համար», կ'ըսէ Ե. Զօրեան:

**Յամահայկական Վիրթուալ համալսարանի առաջին Վիրթուալ դասարանները բացուած են այս տարուան 14 յունիսին, եւ աշխատանքները կ'աւարտին 7 օգոստոս 2009-ին: Աշխարհի 22 երկիրներէ 150 ուսանող կը մասնակցի:**

Տարբեր սերունդներու ներկայացուցիչ (17-էն 82 տարեկան) **Վիրթուալ դասընկերները իրենց Վիրթուալ դասարաններ եկած են աշխարհի զանազան կողմերէն՝ Շանկհայէն, Պոլիսէն, Ջորտոնպայէն, Սիեթըլէն, Ջիեւէն, Ամմանէն, Լա Ֆէյէն, Ռեյունիոն կղզիէն...**

## **ՈՉ ՄԻԱՅՆ ՈՒՍՈՒՄ, ԱՅԼ ՆԱԵՒ՝ ՅԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՄԻԶԱՎԱՅՐ**

«Դպրոցները, համալսարանները երկու կարեւոր բաներ կու տան ուսանողին. ուսուցում եւ կապ՝ ըսկերներու, ուսուցիչներու հետ», «Ազդակ»ի հետ գրոյցի ընթացքին ըսաւ Երուանդ Զօրեան: Տեսականօրէն այս նոր ստեղծուած համալսարանը չի կրնար ապահովէլ կենդանի հաղորդակցութիւն՝ ուսանողներու միջեւ, կը զգացուի միջավայրի, մթնոլորտի պակաս, որուն մասին նոյնպէս մտածած են համալսարանի հիմնադիրները.

«Վիրթուալ համալսարանը պետք է նաեւ ձեւով մը ապահովէ այդ կապը: Այս համալսարանը միայն ուսում ստանալու համար չէ, մեկուսացած վիճակի մէջ ուսանելու համար չէ, այլեւ պետք է հաստատուի միջավայր մը, եւ ուսանողները իրենց դասընկերներուն եւ դասախոսներուն հետ հաղորդակցելու կարելիութիւններ եւ դիւրութիւններ պիտի ունենան», կ'ըսէ Երուանդ Զօրեան՝ աւելցնելով, որ ուսանողներու աշխատանքին 50 առ հարիւրը պետք է ըլլայ ուսումնական ծրագիրը, 50 առ հարիւր՝ ուրիշներու հետ գործակցութիւնը: Այդ առումով պետք է ըլլան քննարկումներու անկիւններ, արագ նամակներ, տեսազրոյցներ, խաղեր, փորձարկման միջոցներ եւ այլ ծրագիրներ, որոնց մասնակցութեան համար նոյնպէս նիշեր կը տրուին ուսանողներուն.

«Մասնակցութեան, երկխօսութեան, միւսներու հետ կապի մէջ մնալու հանգամանքը նոյնպէս պարտադիր է ուսանողներուն համար: Այդ մէկը նոյնպէս ուսումնական գործընթացին մաս կը կազմէ», կ'ըսէ Ե. Զօրեան:

## ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

2004-ին ՀԲԸՍ Սիլիքոն Յովիտի մասնաճիւղին նախաձեռնած եւ դոկտ. Երուանդ Զօրեանին ղեկավարած համահայկական վիրթուալ համալսարանի արուեստագիտութիւնը կատարելագործուած է Յայաստանի մէջ՝ Երեւանի պետական համալսարանի Տեղեկատուական արուեստագիտութիւնը կրթական եւ հետազոտական կեդրոնին մէջ: Յամալսարանը կը համագործակցի նաեւ համացանցային կրթութեան միջազգային համբաւ ուսեցող մասնագետներու հետ: Բովանդակութեան, նիւթի պատրաստման (հիմնականը՝ հայաստանցի) մասնագետներու գիտելիքներուն եւ փորձին վրայ:

Յամագործակցած են Յայաստանի Գիտութիւններու

ազգային ակադեմիայի պատմութեան հիմնարկի,  
Երեւանի պետական համալսարանի Եւ հայրենի այլ  
կրթական ու գիտական հիմնարկներու հետ:  
Համալսարանի ղեկավար Երուանդ Զօրեան նոյնպէս  
Ներդրած Ե համակարգչային գիտութեան Եւ  
մանրաելեկտրոնային բնագաւառի իր փորձն ու  
գիտելիքները (Դոկտ. Երուանդ Զօրեանին  
կենսագրականը Ներկայացուցած ենք նիւթին կից):

«Համաշխարհայնացման այսօրուան պայմաններուն մեջ  
միակ ծեւը, որ ազգ մը կրնայ ինքն իրեն պաշտպանել, իր  
մշակոյթին, լեզուին, պատմութեանն ու ինքնութեան լաւ  
ծանօթանալն Ե: Յուսաք, որ համալսարանը այդ  
առումով իր դերը կը կատարԵ», կ'ըսէ դոկտ. Ե. Զօրեան:  
Աշխատանքներ կը տարուին ունենալու համար  
համալսարանական միջազգային հաւատարմագիրներ:  
Համաշխարհային **Վիրթուալ** համալսարանը արդեն  
ստացած ԵՀայաստանի կրթութեան Եւ գիտութեան  
նախարարութեան հաւատարմագիրը, իսկ միջազգային  
հեղինակաւոր համալսարաններու հետ գործակցել Ետք  
ուսանողները կրնան համալսարանն համալսարան  
վարկանիշ փոխադրել:

Դոկտ. Զօրեան նշեց, որ թե՛ւ համալսարանին մեջ  
բարձրագոյն կրթութիւն կը ստանան, այսուհանդերձ, այս  
համալսարանը մասնագետ պատրաստելու համար չէ:  
Իւրաքանչիւր բաժինին մեջ կայ տարբեր  
մակարդակներու իմացութեան չորս դասընթացք: Դիմոն  
աշակերտը **Վիրթուալ** քննութիւն կը յանձննԵ, Եւ  
քննութեան արդիւնքն պարզ կ'ըլլայ, թե ո՞ր  
մակարդակն պետք Է սկսի իր ուսումը: «Այս  
համալսարանը ուղղուած Է որոշ տարիքի ուսանողներու:  
Անշուշտ, մանուկներու համար չէ: Յատկապէս ուղղուած  
Է դպրոցներու երկրորդական դասարաններու  
աշակերտներուն Եւ համալսարանի ուսանողներուն,  
ինչպէս նաեւ՝ բոլոր անոնց, որոնք կ'ուզեն հայեցի  
կրթութիւն ստանալ», կ'ըսէ զրուցակիցը՝ աւելցնելով, որ  
համալսարանը բոլորովին անվճար չէ. սահմանուած Է  
խորհրդանշական վճարում մը, որպէսզի, վճարելով,  
ուսանողը աւելի լրջութեամբ հետեւի ուսման.  
«Հիմնական ծախսը, ինչպէս նշուեցաւ, ՀԲԸՍ-ի վրայ Ե»,  
ըսաւ ան: Ինչ կը վերաբերի ուսանողներու միշեւ  
կենդանի, դեմ առ դեմ կապ ստեղծելու

անհրաժեշտութեան՝ Ե. Զօրեան նշեց նաեւ, որ ուսանողներուն կարեւորութիւն կը տրուի կրթական ծրագիրի շրջանակներու մէջ այցելել Հայաստանի պատմական եւ մշակութային վայրեր՝ այդ ձեւով թէ՛ մօտեն ծանօթանալու նիւթին, թէ՛ հաղորդակցուելով իրարու հետ:

## **ԱՃՆԱՆԱՅԻՆ ԾՐՁԱՆ**

Համացանցային համալսարանի աշխանային շրջանի արձանագրութիւնը կը սկսի 31 օգոստոսին, կը շարունակուի մինչեւ 14 սեպտեմբեր, եւ կ'առաջարկէ այսօր ներկայացներող դասընթացքներու կրկնակին։  
 Ամառնային շրջանի դասընթացքներուն վրայ,  
 կ'աւելանայ նաեւ նոյն դասընթացքներուն յաջորդ փուլը (մաս 2), որուն կը մասնակցին ամառնային շրջանը աւարտած ուսանողները։ 2009 թ. աշխանային շրջանը նոր դասընթացքներու շարք մը կ'առաջարկէ (հայկական ճարտարապետութեան ներածութիւն, մաս 1)։  
 Աշխանային 9 շաբաթեայ դասընթացքները կը մեկնարկեն 22 սեպտեմբերին։ Իբրեւ եզրափակում՝ Երուանդ Զօրեան կ'ըսէ. «Հրաշալի է դասարաններու մէջ տեսնել վիրթուալ համալսարանի ուսանողներու շատ մեծ խանդակառութիւնը։ ՀԲԸՍ-ի ամբողջական աջակցութեան շնորհիլ՝ այսօր մենք հայկական կրթութեան եզակի շրջանի մը ականատեսն ենք։ Ես շատ ուրախ եմ, որ երազանքը իրականութիւն կը դառնայ։ աշխարհի իւրաքանչիւր անհատ, ցանկութեան պարագային, կրնայ հայկական կրթութիւն ստանալ՝ այդպիսով իրականութիւն դարձնելով Համահայկական վիրթուալ համալսարանի նշանաբանը՝ «Հայկական կրթութիւն։ միշտ, ամենուր»։

**Յ. Գ. - Հայկական վիրթուալ համալսարանին կայքէջն է [www.avc-agbu.org](http://www.avc-agbu.org), Ե-նամակ [info@avc-agbu.org](mailto:info@avc-agbu.org).**

## **ԵՐՈՒԱՆԴ ԶՕՐԵԱՆ (ՀԱՍՏԱՏՈՒՄ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ)**

Երուանդ Զօրեան Հայկական վիրթուալ համալսարանի հիմնադիր եւ նախագահ։

Յամակարգչային ճարտարագիտութեան  
Մագիստրոսի տիտղոսը ստացած է Յարաւային  
Չալիֆորնիոյ համալսարանէն,  
Ելեկտրարիեստագիտութեան  
Միջազգային դոկտորի տիտղոսը՝ ՄըքԿիլ  
համալսարանէն եւ գործարարութեան  
Վարչագիտութեան մագիստրոսի տիտղոսը՝  
Փենսիլվանիոյ համալսարանէն:

Երուանդ Զօրեան փոխնախագահ եւ գլխաւոր  
գիտևականն է «Վիրած լոճիք» ընկերութեան:  
Եղած է AT and T Bell labs թեքսիք խորհուրդի  
անդամ: Ան ՀԲԸ Կեդրոսական վարչութեան  
անդամ ընտրուած է անցեալ տարի՝  
Կազմակերպութեան 85-րդ ընդհանուր ժողովին:  
Երուանդ Զօրեան նաեւ Յայաստանի ամերիկեան  
համալսարանի հոգաբարձու է եւ ՀԲԸ Սիլիքոն  
հովիտի մասնաճիւղին նախագահը:

Յեղինակած է աւելի քան 300 գիտական  
յօդուածներ եւ 4 գիտական գիրքեր: Ստացած է  
բազմաթիւ մրցանակներ՝ գիտական  
աշխատանքներու համար եւ 21 արտօնագիրներ:  
Ան «Արմ թեք քոնկրետ» ի ծրագրային նախագահն  
է, իսկ վերջերս համակարգչային գիտութեան եւ  
մանրաելեկտրոնային բնագաւառի մեջ ունեցած  
ձեռքբերումներուն համար արժանացաւ  
Յայաստանի գիտութիւններու ազգային  
ակադեմիայի «Արտասահմանեան անդամ»  
տիտղոսին:

## ՈՒՍՎԱՌՈՂՆԵՐՈՒ ԿԱՐԾԻՔՆԵՐ

**Յայկական վիրթուալ համալսարանը արդէն 150  
ուսանող ունի՝ աշխարհի 22 երկիրներէ:**  
**Սիհաւասիկ՝ քանի մը ուսանողի կարծիք, որուք  
տեղ գտած են համալսարանի մամլոյ  
հաղորդագրութեան մեջ.**

«Կ'ողջունեմ այս ծրագիրը, որովհետեւ սայազը<sup>ը</sup>  
հանրոյթի մեջ շատ ընկերներ կրնամ ունենալ  
(Դանիէլ, Արժանթին, հայոց պատմութեան

դասընթացի ուսանող):

\*\*\*

«Ասիկա իմ հայերէնը սորվելու Եւ լաւացնելու մեծ հնարաւորութիւն Է: Իմ երկու տարեկան աղջիկս բոլոր բառերը կը կրկնէ ինձի հետ» (Կարինէ, Մոնթեվիտէօ, Ուրուկուէյ, սկսնակներու համար արեւմտահայերէն դասընթացի ուսանող, սպաներէնով):

\*\*\*

«Նախորդ քանի մը տարիներուն շատ փնտռած եմ հայոց լեզուի դասընթաց: Այսպիսով, կրնաք պատկերացնել, թէ որքան հիացած եմ, որ վերջապէս այս հնարաւորութիւնը ստացայ» (Վան, սկսնակներու համար արեւմտահայերէն դասընթացի ուսանող):

\*\*\*

«Կրկին շնորհակալութիւն ձեր փորձին համար, ինչպէս նաեւ՝ ամբողջ սփիւռքին հասանելի այս հրաշալի միջոցը գործածելու ինձի սրուած հնարաւորութեան համար» (Սամուէլ):

## **Պատրաստեց՝ ԱՆՈՒԾ ԹՐՈՒԱՅՑ**